Մանրը մի էֆիրար ամենամ 300 ն՝ տարեվերջ, ան վերջիպ՝ ամեն վերջամեջ Խրիանպ՝ 2 ն 250 ղրշ. վէ ալթը այլբը 125 ղրշ. վէ թաչյալար իչին բօսթա բարաբը իչինդէ օլարագ՝ սէնէվի գբյմէթի սաղ ադգէ 250 վէ ալթը այլբը տարի 125 ղրշ. տուր։

Վէ պէհէր նիւսխէսի 40 բարաբա սաթիլիր։

Մասնաւոր Էֆիրար

ՄԻՒՆԱՏԻՒ

Իլանաթը պէհէր սաթիրը իչին պիրինճի տէֆտէր իքինճի տէֆտէր 2, վէ իւչունճիւ վէ սայիր տէֆտէրլար իչին 1 էրղշ. Իլան սըրասընա գօնուլմայան իլանըն սաթիրը 5 ղշ տուր։

Մէքթուպ վէ սայիրը Գալաթատա Բէյնէճէվիճի բազարընտա վագը Ն. 29 Իբսի խանընտա Կարապետ Ց. Փանոսեան իմինէ կէօնտէրիլէճէք տիր։

ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՅՅԷ ՎԷ ՄԷՎԱՏՏԸ ՍԱՑԻՐԷ

ԱԼԹԸՆՃԸ ՍԷՆԷ ՌՌԱՌ ՃԷՄԱԶԻԼ ԱԽԻՐ ՌԶ 1871 ՕԳՈՍՏՈՍ 20 ՃԻՄԱ ԱԼԱՖՐԱՆԿԱ ՍԵՊՏԵՄԲԵՐ 1 ՆԻՄԷՐՕ 1676

ԻԼԱՆԱԹ

ՕՍԿԱՆԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

ՈՐ Ի Կ Պոլիս, Նշանճի պողոսայ թիւ 82

ՊԻՏԻ ԲԱՑՈՒԻ ՕՐԻՈՐԴԱՑ ՀԱՄԱՐ

Հինգշաբթի օրը Սեպտեմբերի 2 ին.

Ամեն ուրիշ առաջի կարգի վարժարանաց նման՝ հոս ալ ամեն տեսակ գիտութիւն պիտի ուսուցվի. այսինքն՝ Հայերէն, Դաղղիերէն եւ Անգղիերէն լեզուները. նաեւ Տաճկերէն, Յունարէն և այլ լեզուներ ալ պիտի դաս տրվի, թէ որ բաւական աշակերտք դտնուին ասոնց համար յատուկ դասատուք բռնելու մեզ կարողացուցանեն։

Ըստ գիտութեան մասին յետագայք պիտի ուսուցվին։ Այսինքն՝

Թուաբանութիւն,
Աշխարհագրութիւն,
Հին և Նոր Պատմութիւն,
Կար և ապագաբծութիւն,
Հաղուստ կարել,
Բիանօ,
Պար, և Լն։

Այս վարժարանը սա յատկութիւնը ունի՝ որ հոս ուրիշ տեսակ տեսակ գիտութեանց հետ Ցնտեսական գիտութիւն, այսինքն՝ տուն պահել կամ կառավարել ալ պիտի ուսուցուի։

Օրիորդ մը՝ սա գիտութիւնը ուսանելով՝ հարկ չէ որ ապասաւորութեան պատրաստուած բլլայ, այլ որովհետև տան կառավարութիւնը տիկնայ կը վերաբերի, սա կրթութիւնը իրենց համար ամենահարկաւորն և օգտաւորն է։

Առնուելիք աշակերտաց թիւը սահմանեալ բլլալուն՝ պէտք է որ զաւակներնին հոն ղրկել ուզող յարգելի Ժամանակին իմաց տան։

Միայն ցերեկուան դասատուութեան համար կը պահանջուի ամիսը կէս ոսկի կանխիկ, և գիշերօթիկաց համար տարին 36 ոսկի, վեց ամսականը կանխիկ վճարելով։

Սինեմ Օսկանեան։

Օսմանլը, Ռուսիա, Վոմբրիա, Իթալիա, Ֆրանսա, Իսպանիա, Ըղվիշէր վէ Սաղսոնիա հիւքիւմէթլէրինին վէ Պուդրէշ չէհրին իպրամիյէլի խթիպրաղ սէհիմլերի պիլդիրիլերինին պիւյիւք տէքօպիթօսու։

Մէկզիւր պիլիթլէր, 18 սէնէսէնէ 50 սէնէեէնէք միւթէպէր օլուպ, բէսէլ մալլերի թէքմիլ էօտէնինճէեէնէք սէնէսէ 6 տէֆտէր դատար չէքիլիրլեր։

Իալընը, 1871 սէնէսի սեպտեմբեր 1 տէ վուգու պուլատաղ չէքիլիր իչին միւթէպէր օլան Պուքրէշ չէհրի պիլդիրլերին բրոմէսլէրի պիրլը չէյրէք մէճիսիեէկ սաթըլմադա տուր։

Մէկզիւր չէքիլիրէք 4900 պիլդիր գատանմադ օլուպ, իպրամիյէլերի իսկ, 50,000,10,000,3,000,2,000,1000 ֆրանք օլատաղ վէ հէր քիմ քի մէկզիւր մէպլաղլերի դաղանմադ օլուր իսկ, սահիպ իմգաեա միւրաճաաթ իթտիյինտէ, պէտ-ինի ուֆրաղ պիր ըսքոնթօ իլէ տպող խէտպիլիր, սահիպն իմգա, սայիր պիլդիրլերին պէտ-լինի ուֆրաղ պիր ըսքոնթօ իլէ վերիր։

Գու պապոտ թաֆսիլլի մալիւմաթ ախզ իթմէք իսթէյէնլերին, սահիպ իմզանը, Գալաթատա Գօմիսիօն խանը իթթիսալինտէ վագը 16 Նիւմէրօլու մաղազասընա միւրաճաաթ իյլէմէլերի։

Ժ. Տ. ՃԱՆԷԹՕ

ԷՎԱԼԻՆԱ ԲՕՄԱՏՏԱՍԸ

Մէկզիւր բօմատա սաչլարընն տէօքիւլմէսինի մէն իթտիքատէն սոնրա, սաչլարա պիր կիւզէլլիք վերիր օլուպ, խասթալըգ վէ եախօտ իսթիեարլըգ սէպէպլինտէն սաչլարընը ղայպ՝ իթմիշ օլանլար իչին, չիմտիկէ գատար իճատ իտիլմիշ օլան իլանճլարընն պաշլըճասը տըր։

Էվալինա բօմատասը աղ վագըթի զարֆընտա սաչլարընն տէօքիւլէսինի մէն իտիպ, քէօքլէրինի գուվվէթլէնտիրիր, վէ սաչլարա քէնտի էվվէլքի բէնկլերինի քէսպ իթտիրիր։ Աղ վագըթ զարֆընտա սաչլարընն ուզանմասը իչին մէզքիւր բօմատա իլէ, սագալ վէ սաչ իչին մախսուս օլան բօմատա իսթիտալ օլունմասը տըր։ Մէզքիւր իլանճլարը պիր քի հարֆիթա իսթիտալ իյլէմէշ օլան 17 չաղընտա տէլիպ անլըճլար, ուզուն վէ իրէք կէլէր սագալլարա մալիք օլմուշլար տըր։

Մէզքիւր Էվալինա բօմատասը, Գալաթատա Եիւքսէք գալաբրբնա Մ. Վէրիշ վէ գուսկանեասընին 68 Նիւմէրօլու մագազասընդէ սատըլըր։

ԹԻՒՃԱՐԻՅԻ

Լիվերբուլ 30 օգոստոս

Մրայինկ Նիու Օրլէանս բանուղու, բէնա 9 1/2 տան 9 5/8

Սաթը 23,000 պալէս

Բիաստա եիւքսէյ մէյեալ

Մարսիլիա 30 օգոստ

Պուղաղայ տայմա տուրիւն օլուպ Ֆիլոֆթլար սախի սիւրմէքտէ։ Բամուղ գաղի սաթընընը Ֆրանչ Ֆիլոֆթ իսթէմէքտէ. եաբաղը էյի թուրթուլմաստա, Ֆիլոֆթ պաղի. չօպ սաթը օլսու։

Լօնտրա, 31 օգոստոս

Էսհամը ուռուսի	46 5/16
1865 իսթիգրա	62 3/4
1869 »	57 3/4
Ֆրանսըզ Ֆոնտ	55 3/3
Իթալիա Ֆոնտ.	

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԳԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՍԸ

Էսհ. ու. օգոստոս 19 Ախշամ գարանտը	30–21
» օգոստոս 20 Սապահ աչըլը	30–23
» » սաաթ 4	30–18

Իսթիգրաղ 1863	316–
» 1865 « «	321–1/2
» 1869	286–3/4
Սօսիէթէ ժէնէրալ	10–
Քրէտի »	11 –38
Շեմէնտաֆէր իսթ դրաղը	118–1/2

ԱԳՃԷԼԷՐՆ ԲԱԶԱՍԸ 20 ՕԳՈՍՏՈՍ

Ինկիլիզ լիրասը	109— 4
Ֆրանսըզ ալթունու	87—11
Բօլ	88—36
Գրամից ալթունու	51—23
Պէեազ Մէճիտիյէ (ֆարգը	1—19
Պէշլիկ վէ մէթալիք (ֆարգ	104 14– 105
Պաղրը	117 3/4
Կէլէնէք Գուբօն ազօնթօսու	0 0 5 3/4

1286 ՃԷՄԱԶԻԼ ԷՎՎԷԼ 12 ԹԱՐԻԽԻ ԻՐԱՏԷՑԻ ՇԱՀԱՆԷ ԻԼԷ ԻՊԴԱ ՕԼՈՒՆՄՈՒՇ ՕՂԱՆ ԻՍԹԱՆՊՈԼ ԹՐԱՄՈՒՅՑ ԱՐԱՊԱԼԱՐԸ ՇԻՐՔԷԹԻՆ

Սէրմայէ, 400,000 Օսմանլը լիրասը օլուպ, հէր պիրի 20 չէր Օսմանլը լիրասընա օլարագ 20,000 սէհիմ թագսիմ օլունմուշ տուր։

ՇԻՐՔԷԹԻՆ ՄԻՒԼՍՍԻՍԼԷՐԻ (հիմնադիրք)

ՊԱՆԳ ՕԹՕՄԱՆ
ՄԷՄԱԼԻՔԻ ՕՍՄԱՆԻԷՆԻՆ ՇԻՐՔԷԹԻ ՈՒՄՈՒՄԻԷՍԻ (Սօսիէթէ ժէնէրալ)
Մ. Ժ. ԳԱՄՕՆՏՕ վէ ԳՈՒՄԲԱՆԵԱՆ
Մ. ԽՐԻՍԹԱՖԻ ԷՖԷՆՏԻ ԶՕՂՐԱՖՕՍ
Մ. Ժ. ԶԱՐԻՖԻ
Մ. ԳՕՆՍԹ. ԳԱՐԱԲԱՆՕՍ

ԻՏԱՐԷ ՄԷՃԼԻՍԻ

Մ. ԳՕՆՍԹ. ԳԱՐԱԲԱՆՕՍ	Բէյիս
Մ. Տ. ՖԷՐՆԱՆՏԷԶ (գօնթ Ա. տը Գամոնտո վէքիլի)	Բէյիսի սանի
Մ. Է. ՏԸՎՕ (Օսմանլը պանդասը վէքիլի)	Միւտիր
Մ. Օ. ԻԿԻՄԱՆ (Սօսիէթէ ժէնէրալ վէքիլի)	»
Մ. ԽՐԻՍԹԱՖԻ ԷՖԷՆՏԻ ԶՕՂՐԱՖՕՍ	»
Մ. Ժ. ԶԱՐԻՖԻ	»

ԼԸՎԱԼ ԷՖԷՆՏԻ, ՏԻՐԷԳԹԷՕՐ

ՇԻՐՔԷԹԻՆ ԻԼԱՆԸ ԹԻՇՔԻԼԻՅԷՍԻ

Թըրամուէյ շիրքէթինին մագսատի, տէմիր խաթթ իւզէրինտէն կիտէն վէ պարկիր իլէ չէքիլէն, եանի Թըրամուէյ արապալարը վէ Օմնիպիւս արապալարը իլէ եօլճու վէ էմթաա նադէ իթմէք տիր։

Թըրամուէյ շիրքէթինին մուամէլաթը մախսուսէսի, Թէէսիս օլունտուղու թարիխինտէն պէտէն 5 սէնէ գորֆընտա նէֆէսի խոթանպօլտա վէ վարուշլարընտա ինչա իտէպիտիյի քեսֆիթէ յի խաթթլարը, եանի 1. Աղաղ էաբոսոնդան Օրնա էեյէ, 2. Քէօքլէրէն Աֆա՝ բոյա, 3. Աֆէնբայրան Էեղէ էօնլէէ, 4. Աֆէնբայրան Թօք էաբոնա գատար եարըլաճաղ խաթթլարը ինչա իթմէք վէ իչլէթմէք տիր։

Շիրքէթ մէզքիւր, մէզքիւր խաթթլարտան մաատա, Տէվլէթի ալիյէնին բուխասաթը թահսիլ իյլէմէք իւզրէ, Սուլթան Պաեազիտտէն Էմիրնէ գաբուսընա գատար եարըլաճաղ խաթթէն խարիթասընը, պաֆէն հիւքիւմէթէ թազմիմ իյլէմիշ, վէ պու կիւնքի կիւն իսէ, Գալաթատան Պէյօղլուսա վէ Իսկիլիտարտան Զամբըճասա գատար եարըլմասը թատավվուր օլունան խաթթլարընն խարիթասընը թանզիմ ու թէրթիպ իյլէմէք տիր։

Պունտանտա մատատ, շիրքէթի մէզքիւր, քէնտի ըսթասիոնլարընը չէհրին քեսֆիյի մէրքէզլերի իլէ բաղլի իյլէմէք իւզրէ, եաղընտա պիր չօգ օմնիպիւս արապալարը իշլէթմէք նէյէթինտէ պուլունմադատա տըր։

Շիրքէթին միւէսսիսլերի, իւք էվվէլ, Շիրքէթին թէչքիլի հէնկեամընտա, Թըրամուէյ եօլու ինչա իթմէք իչին կէօրուիյիւ սանաթճա կիւճլիքլերին էօնիւնիւ ալմադ խաթէտիքլերինտէն, սէհիմլերի, իւք խաթթէն ըէտի քիւչատընտան սոնրա բիացաեա չըդարմադըգը միւնասիպ կէօրմիշլէր տիր։

Հէր պիրի եիւիրմիշէր լիրա գըյմէթինտէ օլան վէ շիրքէթին սէրմայէսի պուլունան 20,000 սէհիմլէր, պու կիւնտէն պաշլամարադ բիացաեա չըդարըլմըշ տըր, մէզքիւր սէհիմլերտէն 15 պին ատէտինէ, շիրքէթին միւէսսիսլերի իմգալանմըշ օլուպ, պագը գալան 5000 սէհիմլէր խոթանպօլ էհալիսի հիսսէսինտա օլսուն իչին բիացաեա չըգարըլմադ տըր։

Իտարէ մէճլիսինին, 1871 սէնէսի յուլիս 21, 2 օգոստոստա սէհիմ սահիպլէրինէն իսարէթ օլարագ, ագա իյլէտիկի ուռումի մէճլիսէ վ տրոյի գարարա թէվֆիգան, պէհէր սէհիմ իչին սէքիզ Օսմանլը լիրասը թէէտիյէ օլունմադ տըր։

Խոթանպօլ էհալիսի մէզքիւր 5000 ատէտա սէհիմլերէ իմգալանմադ իչին Պանգ Օթօմանա վէ Սօսիէթէ ժէնէրալա միւրաճաաթ իթմէլի տիր. մէզքիւր սէհիմլերէ իմզալանմադ խաթիտասընը հավի վարարալար, շիմտիէէն Սօսիէթէ ժէնէրալաան ալընապիլիր։

ԻՄԶԱԼԱՆՄԱԳ ԻՉԻՆ ԼԱԶԸՄ ԿԷԼԷՆ ՇԱՐԹԼԱՐ

Իմզալանըլըրը վագըթ		լիրա 1
Մուվագգաթ սէհիմլէր Զէրթիֆիգասը խթա օլունտուղու վագըթ		» 2
1871 հոկտեմբեր 20 տէ (ալաֆրանկա)		» 2
1871 նոյեմբեր 20 տէ (ալաֆրանկա)		» 1 50
1871 դեկտեմբեր 30 տա (ալաֆրանկա)		լիրա 1 50
1871 սեպտեմբեր 11 տէն պաշլամարադ (ալաֆրանկա) Ֆայիզի իշլէնմէք իւզրէ Էվվէլքի թագսիտլէրին, եանի 6 1/2 լիրանը սէնէտէ եիւզտէ պէշ հիսսաբյլա Ֆայիզի թէնզիլ	0 07	1 43
ճէման		7 93

Ասլ աչրդ սէհիմլէր, պալէտէքի սօն թագսիտէն սօնրա վերիլէճէք տիր։

Իմզալանանլար, սէնէտէ եիւզտէ պէշ Ֆայիզի հիսսաը իւզրէ լազըմ կէլէն Ֆայիզի ըսգօնթօ իտէրէք, սօն իւչ թագսիտլերի էվվէլինտէն թէէտիյէ իտէպիլիրլեր։

Թագսիտլերին թէէտիյէսի կիճէքտիկինտէ, իմզալանանլար, թէնպիհ օլունան վագըթլարտա թէէտիյէ իյլէմիշ օլմատըգլարը ագճէ իչին, սէնէտէ եիւզտէ սէքիզ հիսսաը իւզրէ Ֆայիզ վերիլէճէքլեր տիր։

Թագսիտլեր թէէտիյէ օլունմատըգտա, թագսիտլեր իչին պալէտէ գարարլաշթըրըլան թարիխլերտէն պիրիսինտէն տէօրթ այ սոնրա, թագսիտլերի էօտէնմէմիշ սէհիմլեր, նիզամանէնին 15 ինճի պէնտի ահքեամընճա, սահիպ սէհիմլերին զարարընա օլարագ սաթըլապիլէճէք տիր։

Սեպտեմբերին 11 ինճի բազար իրթէսի կիւնիւ իմզա տէֆթէրի քիւչատ օլունուպ մահը մէզքիւրուն 14 իւնճիւ բէնճշմպիհ կիւնիւ էօյլէտէն սոնրա սաաթ 3 տէ դաբանամադ տըր։

Սէհիմլեր թագսիմ օլունտուգտա, էմանէթէն թէէլիմ օլունան մէպլաղըն արթան գըսմը խթէնիլէն սէհիմ դատար քէնտուլերէ սէհիմ վերիլմիշ օլմսեան ատամլարա կէրի վերիլէճէք տիր։

Խոթանպօլ, Գալաթա, 1871 օգոս. 12/24

Շիրքէթին նիզամաթը հագդընտա մալիւմաթ քէսպ իթմէք իսթէյէնլերէ, շիրքէթին մահէլլի մէրքէզինէ, եանի Մէհմէտ Ալի բաշա խանընտա 18 Նիւմէրօլու օտաեա վէ եախօտ Պանք Օթօմանա վէ Սօսիէթէ ժէնէրալա միւրաճաաթ իյլէմէլերի։

ԻՍԹԱՆԲՈՒԼ 20 ՕԳՈՍՏՈՍ

ԽԱՐԻԱԻՅԼ

ՖՐԱՆՍԱՆԸՆ ՄԻԼԼԷԹ ՄՈՒՀԱՖԸՋ ԱՍԱՔԻՐԻ

Ֆրանսատա, իւչ գլամ ասաքիր պուլունմոգտա տբը։

Պունլարտան պիրինճիսի, նիզամ ասաքիրը օլուպ տէմլէթին, թա Ամերիգա վէ Զինիսթան իլէ տախի մուհարէպէսի օլսա, պիւա շարթ մէղքիւր մահէլլէրէ գատար կիսիպ մուհարէպէ իթմէյէ պօրճլու տուր։

Ի.քինճիսի, կարտ Նասիօնալ թապիր օլունան Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի տիր. պունլար տախի, վաթանդն թէհլիքէտէ պուլունտուղունու վագթի սիլահ թահթընա կէչէրլէր։ Ֆագաթ, հուտուտ պաշընտան էօթէյէ կիթմէյէ պօրճլու տէյիլլէր տիր։

Կարտ Մօպիլ ասաքիրի, վագտա շիմտիյէ տէկին, Ֆրանսանընն հարպ թէվարիխինտէ պիւյիւք պիր եէր թութաճադ պիր իճրաաթտա պուլունմամըշ, լաքին պու խուսուս, քէնտի թէշքիլաթը գուսուրլարընն նէթիճէսի օլտուքտան պաշգա, մէղքիւր սընրֆինտան պուլունան ասաքիր, Հիւքիւմէթէ զայլէ վիրէճէք պիր մէյլիաթտա տախի կէօրունմէմիշ տիր.

Էաքին Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի, քէնտի թէշքիլաթը պիտայէթինտէն պէրու, Հիւքիւմէթին էն պիյիք զայլէ մէնպալէրինտէն պիրիսի օլմուշ տուր, քի պունու աղ չօգ թարիֆ իթմէք, հալը հաղբրտա պիհուտտէ պիր շէյ սաերլամազ։

Ֆրանսանընն Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի սընրֆը, Ֆրանսանընն պիւյիւք խիթիլաբնտա, եանի 1789սէնէսինտէ թէշքիլ օլմուշ տուր. վէ մէղքիւր ասաքիր սընրֆինընն թէշքիլինտէն տբլ մագսատ, մուհարէպէ իչին պիր օրտու թէտարիւք իթմէք օլմաեբզ, իլլա Հիւքիւմէթին նիզամ ասաքիրինէ տայիմա դարշը դօյմատա հաղբր պիր դուվվէթի բէյտա իթմէք, վէ պունունլա, ճիւմհուրիյէթի, Հիւքիւմէթին զարալը տէսթինտէն (պետական հարուած) էմին պիր հալէ վաղ իթմէք իտի։

Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի, նիզամ ասաքիրի կիպի գրշլարտա էօմիր կէչիրմէյիպ, քեսֆիէսի տախի չէհրի վէ քէնտի իչլերի իլէ մէշղուլ, ֆագաթ տայիմա էհալի իչինտէ պուլունան, վէ հէր հալտե, էհալինին էֆքարը ագընթըսընա թապի տտէմէր իտիլէր, իմտի Հիւքիւմէթ, էհալիյէ, եանի ճիւմհուրիյէթէ դարշը պիր հարէքէթէ դրեամ իթտիյինտէ, Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի, էհալինին թարաֆընտա պուլունաճաղընտան, ճիւմհուրիյէթ պիր թէէմինաթ թահթընտա պուլունմամըշ սաերլամազ իտի։

ճիւմհուրիյէթ թարաֆկիրլէրի, մէղքիւր թէրթիպաթը բէք իյի տիւշունմիշլէր իտի, հալ պու. քի Ֆրանսա էհալիսինէ. վէ ալէլ խուսուս իշճի թադրմինա մախսուս օլան բահաթ տուրմամագլըդ հալի, թասավվուր օլունան մագսատի հէման պիւսպիւթիւն պօշա չբդարը։

Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի, հէման քեամիլէն իշճիլէրտէն իպարէթ օլաբ, մէղքիւր սընրֆա մախսուս օլան հալ, քէնտի իւզէրինտէ տահա զիեատէ ճանլանտը, վէ ճիւմհուրիյէթին համիսի տատ իտիյէն մէղքիւր ասաքիր սընրֆը, իխթիլալ օճաղընընն քէօրիւրիւ օլտու։

Նասրլ քի քէնտի թէշքիլի պիտայէթինտէ պէրու կէօրիւլէն հալլէր թատիդ իյլէմիշլէր տիր, Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի, նիզամ ասաքիրի թալիմ ու թէրպիյէ վէ իթաաթ իթմէքլիք բուհունա մայիք պուլունմամըշ օլմասը իլէ, մուհարէպէտէ նիզամ ասաքիրինին նրսֆը տէրէճէսինտէ պիլէ իչէ եարամամըշ օլտուգտան պաշգա, հաթթա քէնտի կինինտէ, ճիւմհուրիյէթ տախի պիր իքի քէրրէ պաթմըշ տրբ։

Լաքին հէրսի պու գատար տէյիլ տիր։

Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի, 1792 սէնէսի օգոստոս 10 ունտա, թիւյերրի սէրայը իւզէրինէ վուգու պուլան հիւճումա եարտրմ իթմիշ, վէ 1848 սէնէսի փեւրվար 24 ունտէ տախի, էհլի ֆէսատլարընն թիւյերրի սէրայը իւզէրինէ պիր տէֆա տահա հիւճում իթմէլէրինէ միւսատտէ իթմիշ, վէ իխթիլալ վէ ֆէսատ օճաղլարընա տայիմա հաղբր պիր քէօրիւք օլտուղու կիպի, պու տէֆա տախի, Գամիւն խուտանընա տախիլ օլմուշ, հաեաթ վիրմիշ, վէ ասրրմրզատ էմատի կէօրիւլէմիշ օրան օլ գանը վէ տէհշէթլի հալլէրէ սէպէպիյէթ վիրմիշ տիր։

Միլլէթ մուհաֆիզ ասաքիրինին սան հալի, վէ Բրուսիա մուհարէպէսինտէ այիքտար կէօրունմիշ օրան իդթիտարսըզլըդը, քէնտիսինին, մուհաեենաթատան զիեատէ մաղարլաձը պուլունմուշ օլմասընը թասդիք իյլէմիշ վէ քէնտի հիյեէթինին լաղվ օլունմասը իլամընը, քէնտի էլի իլէ վիրմիշ տիր։

Մէղքիւր ասաքիր սընրֆը մէվճուտ պուլունտուքճա, վէ ալէլ խուսուս, իշճի թադրմարընն չիմտի տէրքար օլան մէյիթլարը մէյտանտա օլտուգճա, հիչ պիր Հիւքիւմէթ թարաղընն, Ֆրանսատա բահաթ եիւքի կէօրմէյէճէյինտէն զիեատէ աշիքար պիր շէյ եօք տուր։

Բարիս զաղէթալարը իչինտէ, դբրմըզը թապիր օլունան ինֆրաթ մէրթէպէ սերպէսիյէթ թարաֆկիրի օլունլարը, եանի աչըգ լիսան իլէ Գամիւն թարաֆկիրլէրի, Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի սընրֆընընն լաղվ իտիլմէսի մատտէսի իւզէրինէ ատէշ քէսիլմիշլէր տիր. լաքին էմրի իթիտալ իւզրէ սերպէսիյէթ թարաֆկիրի օլան զաղէթալար վէ Միլլէթ մէճլիսի աղալարը, օլ պատատ քէնտի մէմնունիյէթլէրինի սէթր իթմէմէքտէ տիրլէր։

Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի սընրֆընընն բէյ տէր բէյ լաղվ իտիլմէսի դարարկիր օլուպ պիթմիշ պիր շէյ տիր. վէ պու խուսուս, Ֆրանսանընն տախիլի ասայիշի հալինէ, վէ պինատէն ալէյհ, պիւթիւն Էվրոպանընն տախի, ասայիշինէ, զիատէսի իլէ ֆայիտէլի պիր շէյ ատտ իթմէյիյիզ։

Պու մինասէպէթլէ, Ֆրանսա Միլլէթ մէճլիսինին օգոստոս 19 ու թէճէմմիւինտէ վուգու պուլան պիր միւճատելէնին խիլաֆասընը տախի պէեան իտէրիզ։

Օրտունուն եէնիտէն թանզիմի հագդընտա դպէմէ ալընան դանունուն պիրինճի պէնտի դրատթ օլունմասը, Մէճլիս ադալարընտան չօգլարը թարաֆընտան թալապ օլունտու։

Մարքի տը Շասբլու—Լ.օպա —Մէղքիւր պէնտա բէք ուղուն օլտուղունտան, անընն անճագ խիլաֆասընը պէեան իթմէք իչին, մէճլիսին ափվընը թալապ իտէրիմ։

1. Հէր պիր Ֆրանսըզ չախսէն խըտմէթի ասքէրիէյէ թապի պուլունմագտա տբը։

2. Իքինճի տէֆասը օլարագ խըտմէթի ասքէրիէյէ կիրէնլէրէ ամիյեէլէր իտիլմէսի լազվ օլունմուշ տուր։

3. Թէքրարէն խըտմէթի ասքէրիէյէ չըգրրըմաեա թապի պուլունան ատէմլէր, 40 եաշընտան եօգարը օլմաեաճագլար տբը։

4. Պէտէլ ասքէր եաղըմագըզա բուխսաթ վէրիլմէյէճէք տիր։

5. Սանճագ ալթընտա պուլունան ասքէրլէր, ինթիխապլարտա գուրա վիրէմէյէճէքլէր տիր։

6. Ֆեսֆիքէյի սիլահլը ասաքիր ֆըրգալարը, հարպկիյէ նաղըրընընն հիւքմի թահթընտա պուլունաճագլար տբը։

7. Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի լաղվ օլունաճագ տբը։

Հէր պիր շարթ գրատթ օլունտուքտա, եիւքսէք թահսին սէտալարը իլէ գապալ օլունտու, լաքին սոն շարթա կէլինճէ, մէճլիսին ինֆրաթ մէրթէպէ սերպէսիյէթ թարաֆկիրլէրի, պիւյիւք պիր շամատա իլէ գարշը կէլմիշլէր տիր։

ժէնէրալ Շանզի—Միլլէթ մուհաըզ ասաքիրի լաղվընա տայիր օլան շարթընը պիր ան էվվէլ թահթը միճատէլէյէ ալընմասընընա գարար վէրիլմէսինի թ.լազ իտէրիմ։

ժէնէրալ Պիլօ—Միլլէթ մուհաֆիզ ասաքիրինի. էկէր ինսանիյէթսիզ ասրէթտէ լաղվ իտէր իսէք (պաղրըշմալար), հէմէհալինին կէսղինէ իսի կէօրինմէզ, վէ հէմտէ, միւնասիպէթլի պիր շէյ օլմազ, վէ պիթթին միլլէթ սիլահ թահթընտա պուլունմուշ օլմատըգճա, էօյլէ պիր թէտպիրի պաշա չըգարամաեըզ։ Միլլէթ մուհաֆիզ ասաքիրինին կէշմիշ պիր թէվարիխի վարտը քի, անը թահթը թէֆքէքքիրէ ալմամըզ, վէ օնա բիսյէթ իթմէմիզ ճայիզ սաեըլը։ (Ինֆրաթ մէրթէպէ սերպէսիյէթ թարաֆկիրլէրի, պէյէնմէքլիք ալէամէթլէրի կէօսթէրիրլէր)։

ժէնէրալ Շանզի—Պէն, պիր ան էվվէլ, մէղքիւր շարթը թահթը միճատէլէյէ ալընմասը իւզէրինէ իսրար իտէրիմ, վէ օլ պատատ դալէմէ ալմըշ օլտուղումուզ բարօրթօեու օղումագ իսթէրիմ։

Մ.Օրտնէ, պիւյիւք պիր շիտտէթլէ —Սիզ տախիլի մուհարէպէ չըգարմագ իսթէրսինիզ։ (Մէճլիսին դանունունա բիայէթ իտին, տէյի պաղրըշըլըբ, վէ ուղուն միատտէթ պիր ալթիսթիւք հիւքմ իտէր։)

ժէնէրալ Շանզի օլ պատատ դալէմէ ալընան բարօրթօեու օղուտու։ Մէղքիւր բարօրթօեունն խիլաֆասը շուիտի քի, Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի, մուհաֆազա իթմէքէ պօրճլու պուլունմուշ օլտուղու ասայիշի ումումիյի թէէ.լիքէյէ իլգա իյլէմիշ օլմասը իլէ, քէնտի վազիֆէսինի թանըմամըշ տբը, վէ մէղքիւր ասաքիր սընրֆընընն լաղվի, վազիֆէսինի թանըմամըշ օլտուղունուն թապիր նէթիճէսի տիր։ Եէնի ասքէրի գանուն ու նիզամաթ միւֆաճէհէսինտէ, պիր Միլլէթ մուհաֆիզ ասաքիրինին տախի մէմճուտ պուլունմասընա պիր հաճէթ եօք տուր, զանթէն մէղքիւր Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի սընրֆը, նիզամ ասաքիրի օրտուսունա դարշը պիր էմնիյէթսիզլիք ատյղուսունտան հուսուլէ կէլմիշ վէ քիւր պէնտա բէք ուղուն օլտուղունտան, անընն անճագ խիլաֆասընը պէեան իթմէք իչին, մէճլիսին ափվընը թալապ իտէրիմ։

1. Հէր պիր Ֆրանսըզ չախսէն խըտմէթի ասքէրիէյէ թապի պուլունմագտա տբը։

2. Իքինճի տէֆասը օլարագ խըտմէթի ասքէրիէյէ կիրէնլէրէ ամիյեէլէր իտիլմէսի լազվ օլունմուշ տուր։

3. Թէքրարէն խըտմէթի ասքէրիէյէ չըգրրըմաեա թապի պուլունան ատէմլէր, 40 եաշընտան եօգարը օլմաեաճագլար տբը։

4. Պէտէլ ասքէր եաղըմագըզա բուխսաթ վէրիլմէյէճէք տիր։

5. Սանճագ ալթընտա պուլունան ասքէրլէր, ինթիխապլարտա գուրա վիրէմէյէճէքլէր տիր։

6. Ֆեսֆիքէյի սիլահլը ասաքիր ֆըրգալարը, հարպկիյէ նաղըրընընն հիւքմի թահթընտա պուլունաճագլար տբը։

7. Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի լաղվ օլունաճագ տբը։

Հէր պիր շարթ գրատթ օլունտուքտա, եիւքսէք թահսին սէտալարը իլէ գապալ օլունտու, լաքին սոն շարթա կէլինճէ, մէճլիսին ինֆրաթ մէրթէպէ սերպէսիյէթ թարաֆկիրլէրի, պիւյիւք պիր շամատա իլէ գարշը կէլմիշլէր տիր։

ժէնէրալ Շանզի—Պէն, պիր ան էվվէլ, մէղքիւր շարթը թահթը միճատէլէյէ ալընմասը իւզէրինէ իսրար իտէրիմ, վէ օլ պատատ դալէմէ ալմըշ օլտուղումուզ բարօրթօեու օղումագ իսթէրիմ։

Մ.Օրտնէ, պիւյիւք պիր շիտտէթլէ —Սիզ տախիլի մուհարէպէ չըգարմագ իսթէրսինիզ։ (Մէճլիսին դանունունա բիայէթ իտին, տէյի պաղրըշըլըբ, վէ ուղուն միատտէթ պիր ալթիսթիւք հիւքմ իտէր։)

ժէնէրալ Շանզի օլ պատատ դալէմէ ալընան բարօրթօեու օղուտու։ Մէղքիւր բարօրթօեունն խիլաֆասը շուիտի քի, Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի, մուհաֆազա իթմէքէ պօրճլու պուլունմուշ օլտուղու ասայիշի ումումիյի թէէ.լիքէյէ իլգա իյլէմիշ օլմասը իլէ, քէնտի վազիֆէսինի թանըմամըշ տբը, վէ մէղքիւր ասաքիր սընրֆընընն լաղվի, վազիֆէսինի թանըմամըշ օլտուղունուն թապիր նէթիճէսի տիր։ Եէնի ասքէրի գանուն ու նիզամաթ միւֆաճէհէսինտէ, պիր Միլլէթ մուհաֆիզ ասաքիրինին տախի մէմճուտ պուլունմասընա պիր հաճէթ եօք տուր, զանթէն մէղքիւր Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի սընրֆը, նիզամ ասաքիրի օրտուսունա դարշը պիր էմնիյէթսիզլիք ատյղուսունտան հուսուլէ կէլմիշ վէ հանաթ պուլմուշ իտի։ Շիմտի ասայիշի հալին պագասը իչին Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի սընրֆընա պիր հաճէթ գալմամըշ օլտուղունտան, մէղքիւր սընրֆընն պէեան իթմէք իչին, մէճլիսին ափվընը թալապ իտէրիմ։

1. Հէր պիր Ֆրանսըզ չախսէն խըտմէթի ասքէրիէյէ թապի պուլունմագտա տբը։

2. Իքինճի տէֆասը օլարագ խըտմէթի ասքէրիէյէ կիրէնլէրէ ամիյեէլէր իտիլմէսի լազվ օլունմուշ տուր։

3. Թէքրարէն խըտմէթի ասքէրիէյէ չըգրրըմաեա թապի պուլունան ատէմլէր, 40 եաշընտան եօգարը օլմաեաճագլար տբը։

4. Պէտէլ ասքէր եաղըմագըզա բուխսաթ վէրիլմէյէճէք տիր։

5. Սանճագ ալթընտա պուլունան ասքէրլէր, ինթիխապլարտա գուրա վիրէմէյէճէքլէր տիր։

6. Ֆեսֆիքէյի սիլահլը ասաքիր ֆըրգալարը, հարպկիյէ նաղըրընընն հիւքմի թահթընտա պուլունաճագլար տբը։

7. Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի լաղվ օլունաճագ տբը։

Հէր պիր շարթ գրատթ օլունտուքտա, եիւքսէք թահսին սէտալարը իլէ գապալ օլունտու, լաքին սոն շարթա կէլինճէ, մէճլիսին ինֆրաթ մէրթէպէ սերպէսիյէթ թարաֆկիրլէրի, պիւյիւք պիր շամատա իլէ գարշը կէլմիշլէր տիր։

ժէնէրալ Շանզի—Միլլէթ մուհաըզ ասաքիրի լաղվընա տայիր օլան շարթընը պիր ան էվվէլ թահթը միճատէլէյէ ալընմասընընա գարար վէրիլմէսինի թ.լազ իտէրիմ։

Պունուն իւզէրինէ մէճլիս ադալարընա տանընշըլըրդտա, ժէնէրալ Շանզինին թալապ իյլէտիյի կիպի, Միլլէթ մուհաֆիզ ասաքիրի սընրֆընընն լաղվի իւզէրինէ պիր ան էվվէլ միճատէլէ իթմէյէ դարար վիրիլտի, վէ ինքինճի պիր դուրատա տախի, օրտունուն եէնիտէն թանզիմի պէնտինին պէր ան էվվէլ միճատէլէ թահթընա վաղ օլունմասը թէքլիֆի բէտտա իտիլտի։

ԳՕՄԻՆԻՍԹԼԷՐԻՆ ՄՈՒՀԱԲԻՄԷՍԻ

(Տիւնքի նիւսխէսէն պագբյյէ)

ՕԳՈՍՏՈՍ 19 ՄՈՒՀԱԲԻՄԷՍԻ

Բէյիս, Պէլիօրէյէ պիր քեաղրա վիրէրէք—Շանուն, սէնին էլ եաղբն օլտուղունու թանը՛րմբսընն։

Պէլիօրէյ—Լ.ովէթթ զաղէթաճընընն պիրիսի, պիր իսթար նէյր իտէրէք, Լ.ոմնէյէթի ումումիյէ գօմիթէսինին ադալարընը էօլտիւրմէք իչին, եիկիրմի նէֆիր կէօնիւլլիւ տավէթ իթմիշ լտի. պէն տախի, մէղքիւր զաղէթաճընն ախզ ու կիրիֆթ օլունմասընը էմր էյլէտիմ։

Բէյիս—Վէ սէն Շա՛մբի, շու իմ զանը թանը՛րմբսընն։ Մէղքիւր էվրագտա չէօյլէ եաղբլը իտի—«Լիսն տէմիր եօլունու տէօյմէք իչին համան թօրլարը վէ սուլու կաղ իլէ տօլու գումմ պարալար ախզ իթմէքլիք էմնամէսի տիր»։

Շամբի—Մէղքիւր իմդանընն պէնիմ օլտուղու աչիքտար տբը. լաքին պունտան մուգատտէմ պէօյլէ պիր էմնամէ կէօրմիշ օլտուղումու տէրիֆթը իսէմէկտիր։ Մէղքիւր էմնամէնին, նէ՛բէտէն էլէ կէչմիշ օլտուղունու պէլմէք արզուլէր իտիմ։

Հիւքիւմէթի վէքիլի—Մէղքիւր էմնամէ, պիր օֆիչէալ թարաֆընտան կէօնտէրիլմիշ տիր, վէ մէրգում օֆիչէալ տախի, անը, պիր Գամիւն ադաքրի իւզէրինտէն պուլմուշ իտի։

ՐԱՍԹՈՒԼ

Րէյիս —Յանձանակաց ճէմիյէթինէ տալիլ պուլունմա՞, շնորհուն։

Բասթուլ —Սիւալլերինիզ ճէվապ վիրմէզսէն, Բարիսի եագան, վէ բէհլին մագամբնտա թուրթուլան զամանը էօլտիւրէն ատէմլէր իլէ, հէր նէ սուրէթլէ օլսա ը խոշ օլսուն, եէք վիճուտ պուլունմուշ օլտուղումա դարշը, պիւթիւն գուվվէթիմիզ բրօթէսթօ իտերիմ։

Րէյիս —Զօգ իյի, լաքին մէգքիւր ճէմիյեէթին ըէյիսի պուլունտուղուն վագբթ, մէզհէպին, ֆամիլեա պաղլարընը, վէ վարիտաթը լաղվ իտիլմէսինի թալապ իթմէքլէ, պիւթիւն ախլէաղա (բարոյական) վէ ատալէթէ դարշը օլան էֆքեարլարը թէշվիզ իթմիշին տիր։

Բասթուլ —Պիզիմ ճէմիյեէթիմիզ, անճագ, վաթանը Բրուսիալըլարա դարշը մուհաֆազա իթմէքլիք թէտպիրլերի իլէ մէշղուլ պուլունմագտա իսի։

Րէյիս —Սէն նիզամ ասքերինին Բարիսէ կիրմէսինատէն սոնրա պիր պէեանանամէ նէշր իտէրէք, բէֆիքլերին օլան Գօմիւն աղալարընա թէքլիֆ իթմիշ իսին քի, Միլլէթ մուհաֆըզ ասքերինէ գարշը մուամէլաթա խիթամ վերիլմէք շարթը իլէ քէնտիլերինի թէսլիմ իթսինլեր, լաքին նիզամ ասքերի, Միլլէթ մուհաֆիզ ասքերինին նագասընը սալը վիրմէսի բտէ, թարլանըլմասը միւմքին օլան ատէմլերին քեաֆֆէսի տախի, Բարիսէն տիշարը ուղրասընար, վէ Ամերիգակա նագլ օլունմասը թէտպիրլերինի թալապ իտէրէք, քէնտիլերինի, Բրուսիալըլարըն մուհաֆազասը թահմինա վաղ իլլէսինլեր տէյի։

Բասթուլ —Լվվէթ, պու սուրէթլէ, գան ագմասընը տուրտուրթմաղլըղը իսմիա իթմէքտէ իսիմ. քեաֆֆէվիզին պիրտէն մէզքիւր պէեանանամէյի իսգալամամըղը խթէր իսիմ, լաքին, բէֆիքլերիմին քեաֆֆէսի տախի էօթէ պէրու տաղըմշլար իսի։

Պատէհու շահիտլեր տիկնէնմէյ պուշլանտը։

Մ. Տէպուիսոն —Բասթուլ, մայիսին 23 ինճի կիւնիւ, պէնիմ խանէմմէ ուղրատը, վէ վադը օլան հալլեր իւղերինէ զիեատէսի իլէ ճանը սըգըլըպ, հեր նէվի թէհլիքէյի կէօղէ ալարաղ Հիւքիւմէթ գօնաղընա կիթմէք, վէ մուհարէպէնէ խիթամ վիրիլմէսի իչին, քէնտի բէֆիքլերինի գանտըրմաղ խթէր իսի, լաքին մէղքիւր տագբգատա, Հիւքիւմէթի գօնաղը ալէվլեր իչինտէ պուլունմագտա իսի։

Մ. Կօթիէ —Բասթուլ մայիսին 23 ինճի կիւնիւ սապահըսը էրքէնտէն, պէնիմ խանէմմէ ուղրատը, վէ վադը օլան հալլեր իւղերինէ, մէյեուսիյէթէ տիւշար օլմուշ տուր կիպի կէօրինմէքտէ իսի։

ՏԷՇԱՆ

Րէյիս —Սէն նէ՞ սուրէթլէ Գօմիւնէ աղա օլտուն։

Տէշան —Տիլլէթ մուհաֆիզ ասքերի չավուշլարընտան օլուպ, բէֆիքլերիմ ումումի սուրէթտէ պանա ըտայէթ իթմէքտէ իսիլէր, պունլար պէնի Գօմիւնէ աղա ինթիխապ իթտիլէր։ Գօմիւնիւն իլք մէճլիսինտէ հաղըր պուլունտուղումտա, պէնիմ դա տրէթիմտէն էօզարը պիր իշ օլտուղունու, անլատամ, չիւնքի թահսիլի իլմ իթմիշ պիր ատէմ տէյիլ իսիմ, վէ արթըգ օնտան սոնրա մէճլիսէ կիթմէսիմ։ Իսթիֆամը վիրմէք իսթէմիյիմտէ, Բասուլ Բիկօլթ, պանա շէօյլէ սէօյլէտի։ «Գօմիւն աղալարընտան իսթիֆա իստէսէ, խայրլի իլան օլունուր վէ գուրշունա թուրթուլուր»։ Իմտի իսթիֆամը վիրմէքլիյէ խարար իյլէմէտիմ, լաքին մէճլիսէ տախի կիթմէզ իսիմ։

Րէյիս —Սէն տախի քէնտի բէֆիքլերին կիպի, ժուրնատան 1000 ֆրանք ախզ իյլէտին մի։

Տէշան —Խա՛յր։

Րէյիս —Իմտի, եալընըզ, Գօմիւն աղալարընա վերիլէն օն պէշէր ֆրանք եէվմիյէն իլէ կէշինիր իսին։

Տէշան —Լվվէթ։

Րէյիս —Հիւքիւմէթ գօնաղընտա, սուլու կաղ իւղերինէ, վէ Բարիսի եագմագլըգ հագգընտա օլան սէօհպէթլերի իշիթմիշ օլմալըսըն։

Տէշան —Լվվէթ. լաքին շագա սէօյլէօրլար տէյի զանն իտէր իսիմ։

ԻԼԻԻՍ ԲԱՐԱՆ

Րէյիս —Նէ՞ զաման Գօմիւնէ աղա օլտուն։

Բարան —Մարտ 26 տա, լաքին, Ապրիլին 5 ինտէ իսթիֆա իթտիմ։

Րէյիս —Նի՞չին իսթիֆա իթտին։

Բարան —Գօմիւնիւն, տախիլի մուհարէպէյէ կիրիշտիյինի կէօրտիւյիւմտէ, անը թէրք իթմէյէ գարար վերտիմ. չիւնքի պէն, Գօմիւն աղալարընը էքսէրիսինին սօսիալիսթ վէ բոլշիթիգաճա էֆքեարլարընա շէրիք տէյիլ իսիմ։

Րէյիս —Պու ճիւմլէ իլէ, Գօմիւնիւն իլք պէեանանամէլերինէ տախիլ օլմուշսուն տուր։

Բարան —Պէնիմ, Գօմիւնէ աղա պուլունտուղում վագբթ մէվզիի իճրայէ գօնան չէյլերէ մանէվի սուրէտէ մէսուլ պուլունմուշ օլտուղում աշիքար պիր շէյ տիր. լաքին մէճլիսլերտէ հաղբը պուլունմուշ տէյիլ իսիմ։

Րէյիս —Շիրքէթի միլլիյէյէ աղամընսը։

Բարան —Խա՛յր։

Րէյիս —Ֆրանմասօնմուսուն։

Բարան —Լվվէթ։

Րէյիս —Պօլսաեը եագմագ իւզրէ, սէնին իմզան իլէ պիր էմրնամէ պուլունմուշ օլտուղունան խապէրին վա՞ր մը տըր։

Բարան —Լվվէթ էօյլէ պիր էմրնամէ պուլունտուղունու պիլիրիմ, լաքին թահմինտա պուլունան «Բարան» իմզա, պէնիմ իմզամ տէյիլ տիր։

Րէյիս —Բարան խամինտէ օլան, վէ Գօմիւնիւն թահմինտա օլգատար միւքետտեր իճրաաթլարտա պուլունան Միրալայ, սէնին խբսըմը՞ն մը տըր։

Բարան —Խա՛յր, մէրգումու թանըմամ պիլէ։

Պուրաճըգտա օլ կիւնքի մուհաքէմէ տախի խիթամ պուլտու։

(Տէվամ)

Գօրէսբօնտանս Օթրիչիէն զաղէթասընտա չու վէճհ իլէ օգունմուշ տուր։

Թակպըլաթ զաղէթասընը զանընընա նէզարէն, էկէր Գօնթ տը Պայսթ, քէնտիսի իլէ Պիզմարգ միանէսինտէ գարարլաշթըրըլան մուգատտէմէլերինի իմբէրաթօրա գապուլ իթտիրէճէք օլուր իսէ, մուխապէրաթը իլէրի վարտրմաղ իչին Կասթէյնէ ատտէթ իտէճէք տիր, գապուլ իթտիրէմէտիկինտէ իսթիֆասընը վիրէճէք տիր։

Մէզքիւր զաղէթա չունու տախի գավիէն պիլտիրմէքտէ տիր քի, Գօնթ տը Պայսթ, Կասթէյնի թէրք իթտիկինտէ, թէէմին պիր հալտէ կէօրիւնմէքտէ իսի։ Հէր հալտէ, վիէննատա իչէ գարար վիրիլէճէք տիր։ Քէնտէլ նամ Բրուսիալը միշավիր, եօլա չըգմազտան, տէմիր եօլ մէրքէզինտէ Մ. տը Պայսթ իլէ ուզուն պիր միւքալէմէտէ պուլունմուշ տուր։ Էվվէլկի կիւնիւ Մ. տը Պիզմարգ, միւմանիլէյհ իլէ վէտալաշմըշ իսի, պունլար, զայէթ տօսթանէ սուրէթտէ պիրպիրլէրինտէն այրըլմըշլար տըր։

Թակպըլաթ զաղէթասընա չէքիլէն պիր թէլէկրաֆա նէզարէն, թահրիրէն հիչ պիր թէրթիպաթ վուգու պուլմամըշ, ֆագաթ, քեաֆֆէյի խարիճի մէսէլէլէր իւզերինէ ուզլաշըլմըշ, վէ հէր պիր ֆիրսաթտա վէ մուհիմմ մատտէլէրտէ պիրլիքտէ հարէքէթ իթմէք իչին թարաֆէյնտէն սէօզ վիրիլմիշ տիր։

Մէզքիւր սոն նօգթաեր Կասթէյնատէն Բըրէս զաղէթասընա եաղըմըզ օլան պիր մէքթուպ թատտիգ իյլէմիշ տիր։ Մէզքիւր մէքթուպտա տէնմիշ տիր քի վուգու պուլան թէահիւտաթ ահքեամընճա, իբի հիւքիւմէթլէրտէն հիչ պիրի, տիկէրինէ տանըշմագսըզըն աղըր պիր մէսէլէտէ պիր շէյ գարար վիրմէեճէք տիր։ Մէզքիւր մէքթուպտա պունդավիէն պէեանընա նէզարէն, պիր իթթիֆագ հուսուլէ կէթիրիլմէսինի արզու իտէն իլը էվվէլ Ավսթրիա հիւքիւմէթի օլմուշ վէ Իշլտէ վագը օլան միւքալէմէտէն էվվէլ, Պէրլին դապինէթօսու, Վիէննա դապինէթօսունա պիր չօգ մէսէլէ թագտիմ իյլէմիշ տիր։ Սիլսիլէճէ մէսէլէլէր հագդընտա տախի իթթիֆագ հուսուլէ կէթիրիլէճէք միտիր տէյի մանսուսէն Վիէննա դապինէթօսունա սիւալ օլունսուգտա, էվվէթ տէյի սիւալ վիրիլմիշ վէ մէզքիւր սիւալտան սոնրա, միւքալէմէյէ գարար վիրիլմիշ տիր։

ՏԱԽԻԼԻՅԷ

ՇԱՊԻՆ ԴԱՐԱՀԻՍԱՐԸՆՏԱՆ ԹԱՀՐԻՐԱԹ

Շ. Դարահիսար, 2 օգոստ. 1871

. . . Միւէլիֆ,

Դարահիսարը—շարգը գուրալէրինտէն Գրբթանօս նամ գարեյէսինտէ, պու կիւնլերտէ Ֆինա պիր հալ վուգու պուլտու։

Մէզքիւր գարիյէտէ Տէր Մարկոս նամ Հայ քահանասը, օն եէտի չաղլարընտա օլան պիր կէլինէ ալագա իտէրէք, պիր իքի սէնէյտէն ոչրու մէրսուսմի իլէ իւնսիյէթ իտէր իսիզ, վէ մէրսուսմէնին գօճասը (քի 18 եա 19 եաշընտա տըր) վէ քէօյլիւլեր ֆարգընտա վարմըշլար իսէ տէ, գօճասընտա բաբապ թէհտիտ իտէրէք «սուս սէնի վուրուրում» տէր իսիզ, վէ պիրէն քէօյլիւլեր տախի խանէնտէ ատտ իտէրէք, սիւքիւթի իթթիխազ իթմիշլեր, վէ իշկիթտիքճէ քէսպի չիտատէթ իթմիշ։ . . .։

Ասըլ սէպեպ չու իմիշ, բարապէն պէվճէսի էօմիւշ, վէ եէնիտէն էվվէնմէյէտէ իսին վիրիմմէտիկինտէն, մէրսուսմ կէլինի քէնտիսինի ճէլպ իթմիշ, վէ իշտիւլշ նէզարէն, էկէր տուեուլուրսա, սէօզ պիր իթմիշ այլոպ գաշմաեա վէ Տաճիկ օլմաեա։

Պու կիւնլերտէ իշ ավմըշ, վէ քէօյլիւլերտէ տաեանամաերդպ պաբպ բէպիլ իթմէք իսթէմիշլեր, պուրա առաջնորդատա թէղքէրլ եաղարաղ իշի էօրթ պաս իթմէք իսթէմիշ իսէ տէ, բարապ հիչ քիմսէյի տէյնէմէ յիպ գրեաֆէթի տէյնթիրմիշ վէ էվինէ պիր թիւֆէնք ալարաղ, կիտիպ հիւքիւմէթ Իսլամ օլաճաղընը պիլտիրմիշ, վէ «պիրտէ կէլին վար տըր, օ տա Տաճիկ օլաճաղ տըր» տիյէրէք, պիր գաչ զապթիյէ տըմրշ վէ կիտիպ քէօյիւն Տաճիկլէրինիտէ տեսագանտըրմըշ, վէ քէնտիսէ էօնլերինէ տիւշէրէք թիւֆէնք էլտէ էվինին պուլունտուղու խանէնին էօնիւնտէ Հայլարա թէհտիտ իտէրէք «չարուգ կէլինի շրգարրն պանա թէսլիմ իտին» տէմիշ, վէ արթիշ կիթմիշ։

Ամբ կիւն տիւր կէլին Իսլամ էվվէլինտէ տիր, վէ քէնտիսէ քէշիշ Իսլամ գըեաֆիթինտէ կէզմէքտէ տիր, շիմտի իքիսխատ շէհիրէ կէլմիշ տիրլեր, վէ կէլինին զօճասը արզուհալ վիրտի, քի քէշիշի, գարըսընը աեարատմըշ, վէ ճէպրէն էլինտէն ալմըշ օլտուղու իչին թէէտիպ իթսինլեր եա, պուս օլտուղու իչին թէէտիպ իթսինլեր եա, պուս բարապ տախի առաջնորդու տախի պիր թաղրիր եազմըշ տըր, կէլինի խթէօր, էլան վիրմէտիլեր. Տաճիկ օլան բարապ տախի առաջնորդա խապէր կէօնտէրմիշ տիր քի, «բէշիմ տիւշմէսին, պըրագսըն, պէն օ կէլինի ալայըմ, կինէ Հայ օլուրում եա»։ Կէլինի իչին պունալմըշ տըր կէօզինէ հիչ պիր չէյ կէօրինմէօր։

Առաջնորդ պու իշէ չօգ զայրէթ իթտի, լաքին, միւթէսարրըֆ ասլա տէյ մէտիքտէն պաչղա, առաջնորդատա չու ճէվապը վիրտի քի, «Էկէր պէն պունա իգթիզա խանէն ճէպայը վէրիրսէմ Իսլամկէթ գարշը իթմիշ օլուրսամշիանքի սոնրա Իսլամ օլմազ» պու սէօզիւ իքի քէրրէ թէքրարլամըշ տըր, պէյլէճէ իշի Սիվաղ վիլայէթինէ ատատ, առաջնորդ պունա գարշը բրօթէսթօ իթտի, Բաթրիքխանէյէ թէլ շէքտի, հաքզա վալիյի վիլայէթէ. պաղալըմ, նէթիճէսի նէ օլաճաղ տըր։

Մէրզումի էտէպսիզ բարաս քիլիսէտէն խաչ, վէ սայիրէտէ չաբմըշ տըր. տիմէք տիր քի հէմ խըրսըզ տըր, վէ հէմոզ էտէպսիզ տիր, պինատէն ալէյհ ճէզատա միւսթահաղ տըր, ֆագաթ, սէրպէսթ պըրագըլմըշ տըր. մէկէրչի Իսլամկէթին էտէպսիզլերէ պիր պիյիք ըէնակեահ օլմասընը Հիւքիւմէթի սէնկյյէ վէ Իսլամլեէթ գապուլ իտէ՞ր մի. հա՛չա։ Մէրզումի էտէպսիզին ճէզասըզ զալմասընտան պագը ուֆագ թէֆիք քէօթիւլիքլեր վուգու պուլմաեա պաչամըշ տըր, պու սէպեպտէն պուրա էհալիսի պու կիւն արզուհալ վիրէճէք տիր, բրօթէսթօ զըլըգը չու մէֆհումտա քի, էսկիպսիսին ճէզասըզ պըրագըլմասը չիսնիտէն սոնրա պու ճիվարտա սաքին օլմազ իչին տակմի էմնիյէթիմիզի մուճիպ օլմուշ տուր. վէ սթիտէ տահա պու թարզ չօգ գիզնալըգլարա պիր դարու աչամայընը բանա գիչիմ իտէրէք, մէհտուրէն պաթբ թամամտարիլերինին տասալէթինէ միւրաճաաթ պիրլի, սայիր պիր մահէլլ խթէյէճէյիզ, եօք իսէ, պիրզ հագդանիյյէթչինա պիր զաթը մէմուր թայէին պուեուրմազլըղա ինայէթ պուեուրսուն։

* * *

Յ. Գ. օգոստոս 7

Պուրա միւթէսարրըֆը, տահիպ ճինայէթի վէ կէլինի Սիվասա կէօնտէրէճէք իսի, առաջնորդ բրօթէսթօ իլէ թէկզբի իթտիրմէք խթէտի իսէ տէ, իսթիմատ չատան կէօրիւմմէյէրէք, կիճէլլին Սիվասա կէօնտէրիրլեր, պիրտէ եաղան մազպաթա եաբըրլըմշ տըր, վէ թէէսսիֆ խաճէք եէրի շուրասը տըրքի, ժողովուրդ վէ առաջնորդ ճանը կէօնիւլտէն մէթէսարրըֆին նիզամսըզլըղընա գարշը չաշրմազտա իլէն, քէնտի միլլէթ ապալարը տախի էօթէտ, օ եաղան մազպաթատա իմրա գէյմուչտուր, պէյլէլիքլէ իշ սուուսլէթ քէսպ իթտի, պու կիւն եարին առաջնորդուն արեզասը պու մոտտա իչին խթանսօլա կէլճէք տիր։

* * *

Էհ-ալ Ռու-ֆըն-դա. Գ-ՌՆԷ-ՈՒԹԷՖ- ՎԷՐԷԼԷ ԲՐՕՆԷ-ՆԷՆԱ-ՍԱ-ԷՐԻՆ

Սայէի ատալէթ վայէյի հազրէթի Փատիշահիտէ, ումում էհալիսին բրդ վէ նամուս վէ մալը վիգայէսի խուսուսու տա, զաթը ալինիզ Գարահիսարը շարգրյէ պա ֆէրմանը ալի մէնմուր թայէին պուլյուրմուշ օլտուզունուզ մաշիամ իքէն, չէնտ կիւն ագտէմ Բըրթանօս գարիյէսի քէշիշինին, դագայի մէզքիւր գայիմագամըղընտան պիրգաչ զապթիյէ վէ պիր թագըմ էշզբեա դըլբգը քիմէնէլէրէ բիֆագաթլա, Սարգիս օղլու Խաչիկ նամ քիմէնէլէրին կէնճ զէվճէսինի թէհտիտ վէ սիլահ է իլաֆէ իտէրէք, ճէպրէն չէքիպ ալմասը, վէ իթտիկի էտէպսիզլիկնէ պիր համ պուլմագ, վէ պիլա ճէզա գալմագ նիյէթի ֆասիտէսիյլէ, Իսլամիյէթի քէնտի ճիւնհասընա պիր փէնակեահ մագամընտա թուրթար կիպի, թէպտիլի մէղհէպէ միւրաճաաթ իյլէմէսի, վէ պու պապտէ միլլէթիմիզ մուրախասը էֆէնտի թաչաֆընտան պա թահրիր տէֆթէրէ պէեան վէ իֆատէ օլունարագ, նիզամէն էտէպսիզլէն ճէզասը մաթլուպ օլունմասը, վէ պունա թարաֆը ալինիզտէն ատ ատալէթ վէ հագդանիյէթ վէ նիզամըթը Տէվլէթի ալիյէյէ պիւսպիւթիւն մուղայիր սուրէթտէ ճէվապ վերիլմէսի, վէ առիպ ճիւնհանընը պիլա ճէ-

զա պշրագրվաս։ վէ մէ ռուրիյէթի բո՛լ-թի։ բոյ իյէ մէկլուֆ պուլուն ուշ իրէն կիւեա բուհանի պիր մէմուր մագամինա։ «էկէր իգիթղա իտէն ճէզա վէրիլիրսէ, իսլամիյէթէ գարշը հարէքէթ իտիլմիշ օլուր կիպիտ ճէլագ վէրիլէսի պուլնտան սո-րա օլ թարդ էտէպտիլիքլէրէ սէպէպտիրէր վիրէճէք էրինի, վէ ատէմ էմն յէթիմի զի պայիս օլաճաղլա ինր։ վէ իսլամիյէթին տա-խի պու թարդ էտէպտիլերէ բէնակեան վէ համի օլմատըղընը բանա պիրտիկ միզտէն, վէ չիմտիտէն սոնրա պու խուսուստա չիմտի-յէտէք վուգու պուրմուշ վէ պուլաճագ օլան հէր տիւրլիւ ֆէնալըգլարըն ըրդ վէ մալճա օլան զիեանլարըմըզընն մէսուլիյէթի սիզէ բաճի օլաճաղընը պէեան իլէ, վէ պու պապ-տէ ատալէթի Շանանէյէ միւբաճաաթէ մէճ-պուր օլաճաղըմըզը տախի չիմտիտէն խա-պէր վիրէրէք իշպու բրօթէսթօ գրլդլը պէ-եանամէմիզին թագտիմնէ իճթիսար, վէ թահրիրէն իճապ իսէն ճէվապէ ինթիզար օլունուր։

1287 աղոսթոս 5

Գարահիսարը Շարգը Էրդէն Մուրթեզա

Աֆրոմ

Պալէատէքի Շէպին—Դարահիսար մէքթուպտանա օգունան վագանընը պիր դաշ նօգթասը զիեատէսիլէ շա-եանը թէէսսիֆ տիւր։

1. Պիր քահանանը օլ եօլտա էտէպտիզլիյի քի, նասրլ օլմուշտա էօյ-լէ պիր ատէմ, վագթիյլէ քահանայ օ-լապիլմիշ տիր. վագտա, պիր ատէմ, էվվելինտէն իյի օլուպ տա, սոնրատան ֆէնա օլապիլիր, լաքին, էկէր մէր-գումմ ագլընա խիֆֆէթ կէթիրմէքսի-զին, եալընըզ չէհվէթ իշին, պու մէր-թէպէ էտէպտիզլիյէ, եանի պիր ատա-մընն նիքահլը գարբսընը էլինտէն ալ մագլըղա իճթիսար իսէճէք գատար ավալագ պօղուգլուգունա սարմըշ խսէ, բէք նատիր իս էմնալ պիր չէյ սաեըլ-սա ճայիզ տիր։

2. Պիր բարաս քէնտի տինինի թէրք իլէ, տիկէր տինէ միւբաճաաթ իտէր իմիշ, օնա պիր չէյ տէնիլէմէզ, լաքին, էկէր սահիհէն, քիլիսէտէն ատ պիր թագըմ չէյլեր ալարագ պէրապէր կէօ-թիւրմիշ, վէ թէպտիրի տին իճմէսի սայէսինտէ պու խրրսըզլըգտան գուբ-թուլապիլմէքտէ իսէ, հիչ պիր չէրիա-թէն գապուլ իսէպիլէճէկի չէյ տէյլ տիր, մէկէրչի իսլամքն պիրիսի, ճամիի չէրիֆին պիրիսինտէն պիր թագըմ չէյ-լեր չալարագ, կէլիպ էրմէնի քիլիսէ-սինէ միւբաճաաթ իճսէ, վէ պիղ ատ վաֆթիզ իսէրէք գապուլ էյլէսէք, նիզամ ու չէրիաթ ճէվազ վիրէպիլի՞ր մի, հա՛չա։

3. Պիր բարաս իսլամ օլուր իմիշ, չօգ էյի, լաքին, կիտիպ զօրպալըգ ի-լէ, պիր կէնճ գատընը, գօճասը վէ ֆամիլեասը մէյտանտա օլտուղու, վէ քէնտիսի ատ, քէնտի հիւսնի բիղասը-յա, հիւքիւմէթ գօնդրնա կիտերէք, իսլամիյէթի գապուլ իսէճէկինի պէ-եան էյլէմէկէ սերպէսթ պուլունտու-ղու հալտէ, պիր թագըմ զապթիյէ վէ էշգըեա իլէ, մէրգումէնին խանէսինի պասարագ գալարբմագլըգա ճիւրաթ իմմէսի, ամ, յիլ չիմտիքի ատալէթ վէ սերպէսթիյէթ ատվրինտէ, իլլա միւս-թէհանա վագբթլարտա, վէ եէնիչէրիլ-էյին էն ֆէնա զէմանլարընտա տախի, դօլայլըգլա օլաբ չէյ ատ.յիլ տիր։

Պու իշ, ատէթա խանէլէրի պասըզ դալը դալոբրմագ տիմէք տիր քի, իճրատա հիչ պիր ֆարդը եօգ տուր, էմմա, սէպէպի իսմէր իսլամիյէթի գապուլ իմթիրմէք օլսուն, վէ իսմէր հիզա, նէվի սայիր չէյլեր օլսուն, հիչ պ՞ր վագբթտա էշիբ տէյի գապուլ օլունամայ, երնէ ճինայէթ ճինայէթ ալը, վէ ֆիլվաբ, էշյէ պիր եէրտէ, հէր քէս քէնտի, ըրդը, մալի վէ ճա-նը սէլամէթ, իշին շիւքրնէ վէ էնտիշէ խրիպ, էմնիյէթ իսմէսէ հագդլը տրր։

4. Միւթէասրրբի պուլունան զա-թան, պէօյլէ պիր ճիւնհա վէ ճինայէ-թէ, ուճունտա իսլամիյէթի գապուլ իմմէք վար տրր տէյերէք միւսաատէ իմտիքտէն պաշգա, զուհուրա կէլէն պրօթէսթօնու տախի իշ եէրինէ գոյ-մամասը տրր. պու պապտէ միւթէասրրբի միւմանիլէյհ, պիզճէ, մէրգումէ բաբաս իլէ հէմճիւնհա սայրլսա սէզ-տրր, վէ հաթթա, պունտան սոնրա, մէրգումէ գօճասընա թէսլիմ իտիլսէ պիլէ, քէնտիսի ասլա մէսուլիյէթէն դուրթուլամասա հագդ տրր. չինքի հիւքիւմէթի սէնիյէ իշին, պիւյիւք պիր լէքէյէ սէպէպիյէթի վիրմիշ տիր, կէրչի հէր միլքտէ, հէրնէվի ֆէնալըգ վուգու պուլուր, վէ պուլմագտա տրր, լաքին, հիւքիւմէթի մահէլլիյէ թարաֆընտան, պու մէրթէպէ միւսամէհա օլունտու-ղու, հէման իշիտիլմէմիշ կիպի պիր հալ տիր։

Ամէպա, հիւքիւմէթի սէնիյէ ճա-նիպի ալիսինտէն, իպատուլլահընն մալ ու ճան ու ըրզը հըֆզու վիգայէսինի-յէթի խայրխահանէսիյլէ մէմուր թայ-էին օլունմուշ օլուպ, վէ խազինէյի ճէլիլէտէն, եալընըզ շու վազիֆէսի իճրասը իշին մատշլար ալմագտա օլան միւմանիլէյհ միւթէասրրբի պէյին հա-բէմինտէն պիրիսինի, իմամին վէ եա-խսա սոֆիթանընն պիրիսի էրմէնի տինի-ի գապուլ իտէրէք, վէ պունտատա էրմէնի քիլիսէսինէ միւրաճաաթ իմ-տիրէճէկիմ տէյէրէք, ալբդ ոօղրա բէնտի հուզուրունա չրգարտա իտի. վէ օրատա պուլունան գատր վէ եա-խսա միւֆթի էֆէնտիտէ, թէպդը էր-մէնի մուրախսասը կիպի պիր բրօթէս-թօ իմմիշ, վէ մէրգումէ գատընն հագ-դընտա, միւմանիլէյհ միւթէասրրբի պէյ քէնտիսիտէ, օրանընմէճիսինէ, օլ պապտէ պիր դրթա արզուհալ թագ-տիմ իմմիշ օլտա իտի, թէպդը մէր-գումէ էրմէնի գատընը հագդընտա ճայիզ կէօրտիկիս միւսամէհանը ճա-յիզ կէօրէրէք, միւսատատէ իտիպտէ, սահիպ ճինայէթի օլան մէրգումի իմամը թութուպ կիճէլէյին Սիվասա կէօն-տէրէճէ՞ք մի իտի, վէ, «նէ՞ եաբաեբմ, շիմտի գալդըպտա սահիպ ճինայէթին ճէզասընը թէրթիպ իմմէմ, ուճու վա-ըրը էրմէնի տինինէ թօգունուր» տէ-յէճէ՞ք մի իտի. հիչ շիւբհէ եօգ տուր քի, հա՛չա, տէմէյէճէք, վէ հաթթա օրթալըղը ալթ իսթ իսէճէք իտի, վէ հագդբտա օլաճագ իտի, չինքի, հէր նիզամ վէ հէր չէրիաթա մուղա-յիր օլաճագ իտի, տիմէք տիր քի, միւմանիլէյհ էֆէնտի, օրատա, քէնտի վազիֆէսի ահքեամընճա, ատալէթ ու հագդանիյէթ վէ միւսավաթ իճրա իմմէյի իճրա իմմէք իշին օթուրմա-եըպ, իլլա, հէր միլլէթ վէ հէր տին ու մէզհէպճէ շիմտի մէրատատ սաեբ-լան պիր սօֆուլուղու, պիր մի թէաս-սըզլըղը, վէ պիր տին տէլլալըղընը իճրա իմմէք իշին օթուրմագտա տրր. պու էօյլէ պիր, վագբթտա, շէրիաթա, վէ մէտէնիյէթէ մուզայիր չէյ տիր քի. եա բաթրիդխանէ, վէ եախսա էհալի թարաֆընտան, քէյֆիյէթի հալ լա-եբգբյլա թահգբդ իտիլմիքտէն սոն-րա, պասը ալիյէ լաեբգբյլա արզ ու իֆատէ օլունաճագ օլսա, պիզճէ, ա-նինտ իճապը իճրասընա հիմմէթ օլբ-նարագ, կէրէք բաբասընն, վէ կէրէք միւթէասրրբիֆին, միւսթահագդ օլ-տուգլարը ճէզալարընն թէլթիպ օ-լունաճաղընտա շիւրհէ եօգ տուր։

Թէքրարէն սէօյլէրիզ, պու վագտա, կէրչի պիզէ էմնիյէթի իտիլիր սուբէթ-տէ եաղրլմըշ տրր, լաքին պու ճիւմլէ իլէ. էկէր պիր միւպալաղա վէ եանը-ըշլրդ եօգ իսէ, ֆիւրուլէրին ճինա-յէթլէրինտէն զիեատէ պիւյիւք տիր։

3. Վէ միլլէթճէ էն զիեատէ էսէֆ իտէճէք շէյ, մէճլիստէ պուլունան էր-մէնի ազանընն, օլ պապտէ Սիվասա կէօնտէրիլմէք իշին թէրթիպ օլունան մազպաթաեը իմզալամասը տրր քի, պունուն էմնալի հէր վագթի կէօրիւլ-մէքտէ տիր. վէ միլլէթ, պու խուսու-սա հէր շէյտէն զիեատէ տիգգաթ իյ-լէսէ ճայիզ տիր. զիրա, մէճլիսլէրտէ պուլունան Հայլարընն էքսէրի, օլ գա-տար միտահէնէճի, միւրայի, վէ տին ու մէզհէպ վէ միլլէթ ղայրէթի պիլ-մէգ, վէ միւք ու միլլէթին մէնֆաա-թընը թանընմազ, վէ նիզամ ու շէրի-աթտան պիխապէր ճահիլ ատամլար տրրլար քի, բօսթլարընը ղայպ իթմէ-մէք, վէ եախսա քէսպի նուֆուզ, վէ նուֆուզսայէսինտէ նուգուտ իշին, տէ-յիլ տին ու մէզհէպ վէ միլլէթլէրինի սաթարլար, իլլա, անա, պապա, վէ ֆա-միլեալարընը պիլէ սաթարլար, վէ պու-նուն պէօյլէ օլմասընը խսէ, նիչէ ույ-ղունսուզլուգ վուգու պուլան մահէլ-լերտէ պուլունան հիչ պիր էրմէնի ա-զանընն, ըէսմէն թէչէքքի վէ խսթիֆա իյլէմէսինին իշիտիլմէմէսի, թասիգ էյ-լէմէքտէ տիր։

Լէվընթ Հէրբլտրն թավրէժտէքի մուխպիրի, մէզբիւր զուլէթատա շու վէճհ իլէ եազմըշ տրր։

Գոլէրա իլլէթի, կէչէն այրն 15 ինտէ պուրատա պաշ կէօսթէրիպ, սոն-բատան քէսպի շիտատէթ էյլէմիշ տիր։ Էսլէնլէրին մընգտարը, կիւնտէ 240 նէ-ֆէրէ պալիպ օլմուշ, լաքին, էկէր Ի-բանընն մահէլլի հիւքիւմէթլէրինին բա-բօրթօլարընա իթիմատ իթմէք ճայիզ իսէ, պու կիւնքի կիւն, 125 է ինմիշ տիր։ Պունտան 10 կիւն ագատէմ, թավ-րէժին տէօրթ թարաֆընտա պուլու-նան տաղլար իւզերինտէ կէօք կիւրլէ-տիկի իլէ պէրապէր շիտատէթլի պիր ֆուրթունա զուհուր իթմիշ վէ պատէ-հու շիմտիեէտէք միսլի կէօրիւլմէտիք սուրէթտէ շիտատէթլի պիր եաղմուր եաղըպ օրթալըղը սու պասմըշ տրր։

Զարշըլարտա վէ պաղչէլէրտէ վու-գու պուլան զարար ու զիեան 120,000 լիրաեա պալիշ օլմուշ տուր։ Բեաֆ-ֆէմիզ, կէրէք խրրիսթիեան վէ կէրէք Միւսլիման, տաղլար իւզէրինտէ չա-տրրլար ալթընտա իգամէթ էյլէմէք-տէյիզ։ Բեաֆֆէյի չարշըլար դարալը տրրլար, սախ ու իթա տախի տուրմուշ տուր։ Ասաքիր իշինտէ օլ դատտր էօ-լէթ զուհուր իթմիշ տիր քի քեաֆֆէ-յի ալսյլար տաղրթըլմըշլար վէ տա-քերլերէ տախի քէնտի քէօյլերինէ կիթ-մէեէ բուխսաթ վիրիլմիշ տիր։ Բուսիա հուտուտունտա վէ զանն իտերիմ Օս-մանլը հուտուտունտա տախի իշ կիւն-լիւք պիր ղարանթինա վաղ օլունմուշ։ Բուսիա հուտուտունտա գարանթինա պէ-քլէթմիրիլմէսինտէն չօգլուգ պիր մուհասսէնաթ կէօրիւլմէմէքտէ տիր, չինքի պիղլերէ պիլտիրիլտիկինէ նէ-զարէն։ Էրիվանտա տախի, թավրէժ-տէ օլտուղու կիպի գօլերա հիւքմ էյ-լէմէքտէ իմիշ։

———

Ժէնէրալ ինեաթիէվ հագրէթլերին-ին կէչէն հաֆթա Բուսիատան Տէր-սաատէթէ ավտէթ իսէճէկի հէր նէ գատար պիտիրիմիշ իտի իսէ տէ, ա-լաֆրանկա սեպտեմբեր 15 ինէ տօպրա Տէր-սաատէթէ միւվասէլէթ իսէճէկի սոնրատան թահգբդ օլունմուշ տուր։

—Ֆրանսա սէֆիրի Գոնթ տը Վ.օկէ հաղրէթլերի, ավա չբդմագ իշին պու կիւնլերտէ Զանագ-գալէնէ կիսէճէք տիր։

—Ալաֆրանկա օգոստոս 22 թարիխի իլէ Մինիստէն ալընան պիր մէրթուպ, Մըսրրը Հալիմ բաշա հագրէթլերինին խթանպօլա ավտէթ իյլէմէք իշին շէհ-բի մէզբիւրէ միւվասէլէթ իյլէմիշ օլ-տուղունու պիլտիրմիշ տիր։

—Իշ պու չարշէմպիհ կիւնիւ, Լա-հէմ բաշա հագրէթլերի, պէրապէրին-տէ, ինշաաթ պաշ տիրէքթօրու Մ. Լէյսէն, Մ. Ութրէյ, Գոնսթան էֆէն-տի, Մուժէլ պէյ, վէ սայիր քիմէոնէ-լեր պուլունտուղու հալտէ, Սիրքէճի-իսքելէսինտէն թա Քիւշիւք-չէքմէ-ճէեէ գատար տէմիր եօլ ամէլիեաթը-նը մուայէէնէ իյլէմիշ տիր։

ՍՕՆ ՀԱՎ ԱՏԻՍԼԷՐ

ԱՎՍԹՐԻԱ-ՄԱՃՍՐ

Վիէննա, 31 օգոստոս

Բուսիա իմբէրատթօրու հագրէթլերի-նին պիրատէրի Կըրան Տիւք Նիքօլա, եագընտա պուրատա պէքլէնմէքտէ տիր։

Սըրպիա իլէ վագը օլան թէլէկրաֆ-ճա պիր շուրութնամէ ահքեամընճա, Ավսթրիա իլէ Սըրպիա արասընտա ա-տի պիր թէլէկրաֆընն ֆիեաթը պիր ֆիօ-րին ինտիրիմիշ տիր։

Ավսթրիանընն Գրրէտի Մօպիլիէ գում-բանեասը, Ավսթրօ-Լիմիրթիէն պան-գասը վէ պիր գաչ պանքէրլէր, Ավսթ-րիա-Յոմանլը նամը իլէ պիր պանկա ի-հտաս իթմէք իշին մուխապէրատա կիրիշմիշլէր տիր։

Բումէլի տէմիր եօլ սէհիմլերի, 69.10

Աճիո 119.85 ֆիօրին

ՖՐԱՆՍԱ

Բարիս, 31 օգոստոս.

Շիմոիքի մէճլիս, նիզամ վաղ իտի-ճի պիր մէճլիս տիր տէյի իլան իտէն պէնա իլէ, Մ. Տիւֆօրուն, շիմոիքի հիւքիւմէթէ էմնիյէթի դուրասը վի-ըէն լայիհասը սօլ թարաֆ մէպուսլա-ըրն 227 մուխալիֆ դուրա վիրմէլերին-նէ բաղմէն գապուլ օլունտուլար։

Մ. Քինէ, մէճլիսին տաղթաբրբլ-մասընը թէքլիֆ իյլէմէքտէ տիր։

Իշինճիս եարբմ միլեար ֆրանք թէքմիլ սուրէթտէ թէէսիյէ օլունտու։ Սէօյլէնտիկինէ նէզարէն, 150 պին նէ-ֆէր Ալմանեալըլար, եագընտա մէմի-քէթլերինէ ավտէթ իսէճէքլէր տիր։

ԻՍՊԱՆԵԱ

Մատրիտ 30 օգոստոս

Բոլիվիգաճա թէօհմէթլերտէ պու-լունմուշ օլան ատամլարա աֆվը ու-մումի իհսան օլունմուշ տուր։

ԻԹԱԼԵԱ

Ֆլորանս 31 օգոստոս

Տիւնքի կիւն պիլսիրիլէն վիւքէլա-ճա պուիրանընն էօնիւ ալընտը։

ՄԻԱՑԵԼՍՄԷՍԱՅԻ ԱՄԷՐԻԿԱ

Վաշինկթըն 30 օգոստոս

Թաղմինաթ իսթէէնիլէր, Ալապա-մա մէսէլէսինէ տայիր ինկիլթէրա իլէ Ամէրիկա պէյնինտէ իմզալանան եէնի ահոնամէյի էսաս իթթիֆաղ իտերէք, նէ գատար շէյ թալաշ իյլէմէքտէ օլ-տուգլարընը գարարլաշթըրմագ իւզ-րէ տավէթ օլունմուշլար տրր։

ՍԱՀԻՊ ՂԱՋԷԹԱ
ԿԱՐԱՊԵՏ Ց. ՓԱՆՈՍԵԱՆ

Գալաթատա Բէնճէմիլիհ բաղարընտա
Ն՝. 29 Իսսի խանընտա։